

առուեստին։ Այդ ձայնին թելով, իւարու եկած, իւարու կապուած կը մասիմին մեր հոգիներուն ոււնեաղաւարը եղող էջմիածնի կարողիկեն կամարներուն ներեւ։

Ժամար չորսն եւ արգեն, եւ տակաւին կը օւրունակուեր աշանամբոյրի սարրօրեն սրագրաւ արարողութիւնը։ Զարմանալի ազգ, սահմանի ժողովուրդ կը մերճշծն ըրբ-ներու ակամայ։ Մեր բովանդակ պատմութեան խորհուրդին պատկերն է որ կը բեմադրուի նորեն, Նայ ժողովուրդի եւ իւ նկեղցիի այս հանրուրդուրեանը թնդնդէն։ Դարեւն ու հանգամանենքներու չեն կրնաւ այնեան դիւրին կերպով աղօսել ու չխացնել ժողովուրդներու հոգիին մեջ իր ամենն օրաւոր բնադրն ու հրայրքը, դարեւնվ շրդեղուած քրիստոնեական զգացումին եւ մածումին արիւնով։

Առանց հոգեկան այդ կառոյցին, կը մածեմ, հայր գուցէ կարենայ օւրունակել իր գոյուրիւնը, սակայն օսա բան կորսնուցած պիտի ըլլայ իր եռւրենեն, իր ինընութենեն։ Շատ բան իր ապրումներէն, իր հաստատ ու տոլուն հաւատէն ու կամեցողութիւններէն, մեկ կողմէն հակասագրական կործանումներու դէմ, որոնք կը օւրունակեն գեռ իր բաժինը ըլլալ, միւս կողմէն իր ժեւական յաղբանակներէն, որոնք իր զոյուրիւնն են երաշխաւորած պատմուրեան դարեւն ի վեր։

Վերջացած է աշանամբոյրի արարողութիւնը, սակայն ժողովուրդի օսուար մասը դեռ կը յամենայ Տաճարէն ներու ու զիխաւոր մուտքերուն առջեւ, ուղղած իրենց հոգին ու նայուածները մեզի։ Այդ անհութօրէն խոսուն աշխերուն ի տես, որոնց մեջ մեր դարեւր խորհուրդը կը հայելիանայ, հոգիին մեջ թել կը նետէ մեծ եւրողին խօսքը, ուս նեզին, այլ սիրս իմ արքուն կայ։

Նկեղեցւոյ օրջապատին մեկ հեռաւոր անկիւնն կը լուսի առուղական հինաւուրց տաղը, «էջմիածնի ոսկի սիրենը...։ Քայցը ալիք մը կը խուռիք, հոգիս, ու կը զգամ քէ ինքոյնին նետ չեմ նորէն, անցեալը այնեան ուժգնորէն կը բացուի իմ մեջ, որ իզուր կը փորձեմ երեւակայուրենէս վասնելու այն կարնուալ ու ոսկի մեռւը, որուն սրբազն ուլւիայէն կը տրուի ինձի տեսնել բաներ՝ որոնք աւելի բան սիրելի եին...։ Ու ինձի կը բռւի քէ աշխարհ մը կը բալէ ինձի նետ այդ մոււշին մեջէն՝ առանց մարմինի։ (Ծար.՝ 2)

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՆՄԱՅՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Բայց, կ'ըսէ մէկը, որ այլես չի կը սարգապել իր անհամբերութիւնը Աստուծոյ մասին այդպիսի ուրախ գաղափարի մը հետ, որսի կ'ուզէք թէ մարդկօրէն լաւագոյնին սահմաններուն մէջ մեկնելով զԱստուծած կրնա՞ք երկակայել, հասկնալ բացարձակ Աստուծածութիւնը, ամենազէտ Աստուծածը, ամենուրիք, ամենազէտ Աստուծածը, իմաստասիրական պատճառը աշխարհի, էտկարանական էութիւնը տիեզերքիս։ Ուրան կը պատասխանէ քրիստոնեան նոյնափառ անհամբեր։ Այլ կարծէք թէ ես զիշերը արե կ'որսամ թիթեռնիկի թակարդով, որ աշխատիմ բանտարկել Ամենաբարձրեալը մարդկային խորհրդանիշի մը մէջ։ Ես ո՞վ եմ որ խօսիմ բացարձակ Աստուծածութիւնն մասին կամ աշխատիմ ըմբռնել Անհունը հունաւոր մաքով։ Իմ հաւատքս սա է միայն որ բովանդակ յաւիտենականութեան ընթացքին, Աստուծոյ մասին բոլոր յատկութիւններով միասին, իր զիտացած լաւագոյնով սկսող մարդ մը երբեք կանգ պիտի չառնէ, բոլորտիքը գառնայ, ետ դառնայ և գարձեալ սկսի դէպի Աստուծած, ճամբու մը վրայ որ այդ լաւագոյնէն նոււազ լաւագոյն է։ Անիկա երբեք պիտի չընտարէ ճանապարհ մը որ անձնականէն աւելի ցած ըլլայ, կամ որ ժխտէ սրբութիւնն ու ոէրը։ Ճամբան ո՞րչափ հեռաւորութիւնն կ'առաջնորդէ իմ ակնարկէս անդին, չեմ կրնար գուշակել, բայց ասիկա միհնոյն ճամբան է և ոչ ուրիշ ճամբայ։ Այլ Օլիվը լօճանաւած է Աստուծոյ գաղափարին մատենալու մասին քրիստոնէին մէթոսին մէկ կատարեալ համառութիւնը։ «Պիտի չհաւատամ թէ մարդուն տրուած է ունենալ աւելի ազնիւ կամ աւելի բարձր խորհուրդներ քան իրերու իրական ճշմարտութիւննու։ Երբ, հետեւարար, քրիստոնէին երեսին կը նետուի հին կշտամբանքը, առիւծները եթէ կարենային նկարագրել զԱստուծած, պիտի պատկերացնէին դայն տուիւծի մը պէս», պատասխանը իսկոյն պատրաստ է։

կաւ, առիւծներուն համար։ Որովհետեւ եթէ անոնք օժտուած ըլլային բաւական զօրաւոր հաւատքով մը իրենց ունեցած լաւագոյնը առնելու չափ արժանաւոր եւ բարձր բան մը ընելու և Աստուծոյ մասին խնամազ մտածելու պէս անոնք իրենց կեանքի իմաստափութեան մէջ նոյնչափ շամ քրիստոնեայի դիրքին մէջ պիտի ըլլային։ Անշուշտ աւելի ազնիւ և աւելի ճիշտ պիտի ըլլար առիւծ մը որ կը մեկնէ զԱստուած իր երեակայել կրցածին չափ լաւագոյն առիւծի սահմաններուն մէջ քան ըլլալ մարդ մը որ կը մեկնէ զԱստուած տիղմի սահմաններուն մէջ։

Բայց եթէ Աստուած բարի է ասոր նման ուեէ ձեռվ, ուրեմն մահը չվերջացներ ամէն բան։ Ոչ միայն ընդհանրապէս բոլորովին անհաշտ է անբանաւոր աշխարհ մը արդար և բարերար Աստուծոյ մը հետ, այլ մասնաւորաբար, բարի կամքի տէր Աստուած մը պէտք է հոգայ իր ստեղծագործութեան համար։ Ուրեմն, ամրող տիեզերքի մէջ ի՞նչ կրնայ ըլլալ աստուածային խնամքին առարկան։ Աստուած պարապ բան է իր արեւուն և աստղերուն մասին։ Զանոնք իր մատին չուրջ կը դարձնէ՝ տղու մը պէս որ հապարտ է անոնց պլազացող թաւալումներով, մինչև որ զանոնք կարգափոխելով և բնաւ հոգ չընելով որ կարգափոխութիւնը պատահականորէն կը ջնջէ երկրի վրայ էակներու անցաւոր ցեղը, զանոնք տարբեր եղանակով կը դարձնէ։ Աստուծոյ մասին այդպիսի ըմբռնում մը անկարելի է։ Եթէ Աստուած գոյութիւն ունի ուեէ ձեռվ, պէտք է խնամք տանի իր ստեղծագործութեան պասկին, անհատականութեան։ Զարլըս Տարգին մեզի կ'ըսէ թէ երբեմն երբեմն կ'ունենար բարեկամ Աստուծոյ մը ջերմ զգացումը, բայց թէ ուրիշ ատեններ այդ զգացումը կը ցնցէր։ Մակայն և այնպէս նոյնիսկ արդչափ խուսափուկ հաւատքով մը թէ ան խնամք կը տանէր իր արարածներուն համար, գրեց, «Աններելի խորհուրդ մըն է թէ մարդ և բոլոր միւս զգայաւոր էակները զատապարտուած են կատարեալ ոչնչացման, այդչափ երկար շարունակուող դանդաղ յառաջդիմութենէն վերջ»։ Մէկու մը որ խորապէս համոզուած է թէ Տարգինի պատահական և առօրեայ զգացումը բարեկամ

Աստուծոյ մը մասին կրնայ ըլլալ մարդու մը բանաւոր և հաստատ հաւատքը, աշխարհի մասին այդպիսի ըմբռնում մը ոչ միայն աններելի է, անկարելի է։ Խօսիլ հայրութեանը վրայ Աստուծոյ մը որ կը ծնի զաւակներ, միայն ոչնչացնելու համար զանոնք, աննեթեթէ է։ Աստուծոյ բարութիւնը պարզապէս խնդրոյ առարկայ կ'ըլլայ երբ մարդ կը վիճաբանի անմահութեան վրայ, որովհետեւ եթէ մահը կը վերջացնէ ամէն ինչ, Արարիչը կը շինէ մարդիկ ծովեզերքը շինուած աւազէ տուներու նման, մանանեխի չափ հոգ չընելով թէ չարազէտ աղիքները զանոնք բոլորը պիտի փնացնեն բացարձակապէս։ Եթէ մահը վերջ կուտայ ամէն բանի, մարդկութեան պայքարն ու տեխնչանքը անոր համար չունին աւելի նշանակութիւն քան այն մշուշը որ առաւօտուն կը հանգչի Ալպեան լեռներուն վրայ իսկ գիշերը կը ցնդի։ Եթէ մահը վերջ կը գնէ ամէն բանի, չկայ Աստուած որուն բարութեան մասին, մարդուն երեակայելի ուեէ իմաստով, կաշընայ քարոզուիլ։

Թէ անմահութեան չուրջ հաւատքը որչափ անքակտելիորէն հիւսուած է խնամատար Աստուծութիւնեան մը չուրջ զոյութիւն ունեցող հաւատքին հետ, պարզ է, երբ մարդ նկատողութեան կ'առնէ յարգելի առարկութիւնը հաւատքի մը դէմ թէ Աստուած բարի է, որ միշտ գժուարացուցած է Քրիստոնեայ լաւատեսութեան ընդունելութիւնը։ Մարդկային կեանքի ներկայ չարիքները, անոր թշուառութիւնները, հիւսութիւններն ու մեղքերը, կիպօնի երկրաշարժը որ պատճառ եղաւ որ կէօթէ իր վեց տարեկան հասակին մէջ անգամ կասկածի տիեզերքի արդարութեան վրայ, ու Ման-Ֆրանչիսկոյի հրդեհը, որ աւելի անաստուածներ շինեց քան քարոզիչներ, պիտի փոխուին բազում տարիներու մէջ — ասոնք են Աստուծոյ պատուին և բարերարութեան դէմ տիպար և հսկայ փաստերը։ Այս առարկութեան դէմ միայն մէկ պատասխան կարելի եղած է միշտ։ Անոնք որոնք հակառակ մեր ներկայ կեանքին անարդարութեանը և չարիքին տակաւին կը հաւատան թէ աւելի պատճառ չկայ մարդկային զոյութիւնը մեկնելու չար կերպով անոր տառապանքներուն սահմաններուն

մէջ քան մեկնել զայն նպաստաւոր կերպով անոր հոգեոր աճման ապչեցուցիչ պատմութեան սահմաններուն մէջ, և թէ երբ անկարելի է մարդուն մէջ բարութիւն ճանշնալ եթէ աշխարհի սրտին մէջ բարութիւն չկայ, բացարձակապէս կարելի է որ զնացքի մը զիսպուածական չարիքները, առաջնորդելով գէկի արժանաւոր վախճան մը, կարենան բացատրուիլ երբ զնացքը (բրօսէս) կատարեալ ըլլայ: Աստուած բարի է խօսքը իր բովանդակ ուժը պահելու համար միշտ կախում ունեցած է ապագայի վճռին զիմելէ: Ինչպէս կլատըթն, պարտըւած՝ խորհրդարանին մէջ, հաւատաւոր մարդը դարձաւ անվախ նայելու իր թթշնամիներու երեսին, կրելով բանկոնին վրայ մարտահրաւէրի լամբակ մը, և ըսելով, սժամանակին կը զիմեմո:

Եթէ, հետեաբար, ամէն արժանաւոր վախճան մարդկային կեանքի կը հերքուի, եթէ մարդիկ, տեսնելով իրենց ներկայ անբացարելի տառապանքները, համոզուած են թէ յառաջ եկած ապագան երբեք չպիտի ցուցնէ պատճառը այն զնացքին որ հոս եղաւ խորհրդաւոր և գմնդակ. ինչպէս անօթ մը կրնար յետահայեաց ակնարկով հասկնալ բրուտին մատներուն վայելուչ և կորովի հարուածները և հնոցին ճնշող տաքութիւնը, այն ատեն կը վերնայ այն հիմը որուն վրայ մարդ կրնայ զնել իր հաւատքը բարեկամ տիեզերքի մը մէջ:

Որոշ է որ տիեզերքը բարեկամական չէ, եթէ այդչափ նեղութեամբ կանգնած է մարդուն բարոյական կեանքը, զայն խաւաքարտէ շինուած տունի մը նման վլցնելու համար միայն:

Հետեաբար երբ մարդ մը կրնայ հաւատալ անմահութեան առանց հաւատալու Աստուծոյ բարութեանը, ան չի կրնար բանաւորապէս հաւատալ Աստուծոյ բարութեանը առանց հաւատալու անմահութեան: Արդարեւ, պուտտայական կիրքը խուսափելու համար շարունակուող զոյութինէ մը, տպաւորիչ վկայութիւն կուտայ թէ տուանց բարերար Աստուծութեան մը, յաւիտենական կեանքը, հաւատալի ըլլալով հանգերձ, դրականօրէն անբազալի է: Անզնիւ, ութպատիկ ճամբան Պուտտայի, որով մարդ պիտի հասնի Նիրվանային (Պուտտայական երանութիւն, այսինքն չի-

ջում անհատականութեան և ծծում Գերազոյն Ոզիին մէջ, Բառարան Օբյեկտ): և զառնայ սիրը բոց մը որ մարած է, քարոզուած է մարդոց առաքելական խանգամութեան մէջ, ունէ ձեռով, միայն Քրիստոնէութեան մէջ, ոչ թէ որովհետեւ Պուտտայականները չեն հաւատար անմահութեան, այլ որովհետեւ կը հաւատան անոր, և որովհետեւ, ըմբռնելով Աստուծուած ոչ թէ իրեւ բարերար, այլ իրեւ անգիտակից, անբարոյական էակ, զուրկ նկարագիրէ և նպատակէ, անմահութիւնը անոնց այնչափ անբազալի է որ անկէ խուսափիլը անոնց զերազոյն փառասիրութիւնն է: Շարունակական գոյութեան անիւը անոնց սարսափն է: Անոնք իրեւ աւետարան մը կը հոչակին թէ հոս կիրքէ զուրկ զերեզմանի մը վերածուիլը — որուն մէջ բոլոր փափաքները կը մեռնին — ճամբան է անգիտակից էակին մէջ վերընկղմելու որ մեծ փրկութիւնն է ցեղին, խանգագին փափաքուած խուսափումը ապրելու անհրաժեշտութենէն: ՉՈւրիմն, կ'ըսէ Պուտտա, թողմարդ բան մը չսիրէ: Սիրեցեալին կորուսոր չարիք է: Անոնք որ ոչինչ կը սիրեն և ոչ ոք կ'ատեն չզիթաներ չունինու: Շարունակական կեանքը տիեզերքի մը մէջ որ բարեկամական չէ, պատուհաս մըն է սարսափելի: Երբ, սակայն, մարդ զբականօրէն կը հաւատայ բարի կամքի և նըպատակի տէր Աստուծոյ մը, անոր համար յաւիտենական կեանքը միայն անխուսափելի չէ: բաղձալի է: Անմահութեան հանգէտ Պուտտայի զիրքին և նոր կտակարանի զիրքին միջն տարբերութիւնը այն չէ որ մինչ կը հաւատայ յետ մահու զոյութեան, մինչ միւսը վասահ չէ կամ չի հաւատար, երկուքն ալ հաւատարապէս զրականօրէն համոզուած են հոգիին շարունակութեանը:

(Պարունակիղի)

X

